

ՕՇԱԿԱՆԻ ԱՆՏԻՊՆԵՐԵՆ

ՆԱՐԵԿ

•

4⁰. ՇԱՀԵԿԱՆՈՒԹԻՒՆԻ: Նարեկացիին ձեզ քիչ անգոմ կը դադրի շահեկան մետէ, եթէ մտածումներու միօրինակութիւնը, նոյն զգացումներու նոյնակերպ կրկնութիւնը շատ բան կը խորտակեն գիրքին արժէքէն, բայց չեն կրնար մեզ անստորքի ձգել, վասնզի այս ամէնը, — այսինքն մտածում ու զգայնութեան ստրուծ — կը պաշտպանուին մէկէ աւելի տռաքինութիւններով և բրեմն մարդ կը տարուի միակ վիճակ մը տեսանիլի ընելու համար կանչում պատկերներուն, բացարութիւններուն անսպառ բերումվը երբեմն հոմանիշներուն անհուն ու ընկնող տեղատարափը կ'երկնանայ ու կ'երկըննայ առանց որ ձանձրոյթը կոմ տափակութիւնը հետեւ այս չտփազանցութեան, վասնզի իւրաքանչիւր օդակ, կոմ կաթիլ ինքնիր մէջ արժէք մըն է և կոմ յաւելում մը նրբերանզի Յետոյ անհատականութեան շատ զօրաւոր շեշտ մը բոլոր այս գիծերը կը տողանցէ, բոլոր այս շերտերը, ճակատաները կը թափանցէ ու ամենէն աննշան անկիւններուն իսկ կը հաղորդէ բարախուն ու արիւնոտ բան մը, համ մը, գործը ընելով խռովիչ, յուղիչ ու շահեկան:

Եթէ պէտք ըլլայ ճիշդ տարագներ փնտուի, որոնք այս ազօթքներուն այսպէս ցոյց արաւած շահեկանութիւնը բացարի ջանային, դժուարութիւնը պիտի ունենայինք ընտրութեան, վասնզի հակառակ իր շատ զօրաւոր անհատական շեշտին, անոր ազօթքները որու մարդու, այսինչ ծոլովւրդին, այսինչ ցրջանին արտայայտութիւնը չեն ներկայանար անմիջական ձեռք մը: Անոնք դուրս են ժամանակէն, որ աննպաստ պիտի ըլլար ու գիրքը պիտի զետեղէր շատ պղտիկ առնմանի մը մէջ, Անոնք դուրս են դարձեալ միջոցէն, քանի որ իր ազգին ընդգույթիւններէն, զգայութիւններէն, մտայնութենէն շատ քիչ բան կը

խտացնեն: Ուրիէ ուրիմն այդ շահեկանութիւնը:

Ինծի կուգայ թէ պէտք է այս պարագան վերագրել գրագէտի իր տուրքերուն: Իր ընտրութ նիւթը ինքնին խորապէս լայն՝ ունի բոլոր աստիճանները տեսական շահագրգռութեան մը: Ի՞նչ է իր գիրքը եթէ ոչ ճամբայ մը գէպի մեծ երանութիւն մը, ճամբայ որ կ'անցնի խորխորատներէն ու երեակայելի բոլոր տառապանքներէն համանելու համար լոյսի մեծ աւագանին: Ո՞վ է մարդը որ չտագնուպեցու այս ճամբորդութեամբ: Ու մանուանդ մի մոռնաք Միջին դարը և 1000 ական թռւականներուն մտանակի շահեկանութիւնը:

Փախաղբեցէք խորքի այս շահեկանութիւնը իր ոճին մէջ, ու բաւական բան բացատրութ կ'ըլլագ:

5⁰. ՀԱՂՈՐԴԱԿԱՆՈՒԹԻՒՆԻ: Հակառակ բոլոր դժուարութիւններուն, հաղինակին կողմէ այնքան մեղանչումներուն, Նարեկացիին կողմէ առ ունի հաղորդականութիւն: Խմաստի հասկացողութենէն անկախարար, մեր ժողովուրդը կը համակրի այդ գիրքին: Եօ պղտիկ եղած օրերուս գլուխներ կը յիշեմ կարդացած ըլլար տարաբախտ հիւզակներուն խորը, երբ խսիրին վրայ հիւզանդ մը երկարած է աչքերը բաց կամ զաց: Ու հիմա կը վերաշինեմ վիճակը որ ընթերցումը կը ստեղծէր այն ատեն: Ու բառերը որոնք կ'ելլէին իմ բերնէն, մարմինի կը նմանէին: Ու անոնք նոյնպէս կը տպաւորէին հիւտնդը շրջապատողները: Ու յօդութիւն ու ստրառու կը բանէր իմ բոլոր մարմինը: Այս ամէնը գիրքին խորհուրդին հետ մեր ժողովուրդին գորեւոր ընտանութեամբը կը կապուին:

Ճիմա անոր ընթերցումը կը համակէ զիս ուրիշ պատճառներով: Ու ինծի հետ բոլոր կարդացողները՝ որոնք խորհուրդին պարզելով հանդերձ այդ տղերը տակառին կը գտնեն անոր մէջ:

Խորուրիին: Եկեղեցական մտահնագրութեան մէջ աւանդականը, ընդունուածը, խելօքը հասարակաց առաքինութիւններէն, Գրագէտը ամէնն բանէ առաջարկ:

պաշտօն ունի ոչ թէ գարմացնելու, ոյլ համազելու, Ու այս գլխաւոր ձգուումն է որ եկեղեցւոյ հայրերուն այնքան միջակ ու անմեղ գրականութիւնը կը չինէ։ Նարեկացին խղդուած է անշուշտ այս տառափակութեան ալիքովը։ Բայց անիկա յաճախ գիտէ շարժումը որ ինքզինքը կ'առատագրէ։ Ու անսր իրը հետեանք ոճին մէջ երեան կուգան այդ փայլակները, արտակարգ յանդգնութիւնները, բռլորշվին անտիպ բառերն ու ասութիւնները, պատկերներն ու փախարերութիւնները, որոնք կը տպաւորեն մտնաւանդ արուեստագէտ խառնուածքները։

Յանդգնութեան այս աստիճանը ոչ մէկը փորձած է իրմէն առաջ, Ու իրմէն վերջը մինչև նորերը պէտք է հասնի, հանդիպելու համար բառերու ներքին արժէքներէն այնքան բան հասկցող դէմքի մը։

60. ԿՇԽԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ. Շատ քիչ բան կը զատէ Նարեկի ոճը չափուած բարբառէն։ Արդէն շատ մը տեղեր ինքնիրեն ոճը կը զիրածուի տաղաչափութեան։ Դիտակից թէ բնազդական։ Երկու պարագան ալ կրնանք ընդունիլ բայց բացատրած չենք ըլլոր այդ տարօրինակ կը ուղանութիւնը որ իր նմանը չաւնի մեր գրականութեան մէջ։

Անոր տողերը, անհուն զանազանութեամբ, կ'երկնանան, թաւալուն ու աճող յառաջատուութեամբ մը, որպէսզի տուրազեն մտածումը կամ պատկերը երրասսնք իրենք իրենց համար ունին խճող ու իրերանցիկ նկարագիր։ Անոր տողերը կտոր կտոր կը փսորին երը միտել պատկեր մը, կամ միծ մտածում մը կը զգեանեն զրոյը և կ'ողազեն զայն իրենց կայծակներուն անսպառ ազբերացումովը։ Բանաստեղծը կը զարնէ ու կը զարնէ իր ոսկի մուրճը ու ադամանդ կոյտը զգացումին՝ հրաշքով կարծես կ'ամի։ Այս ձեյօրինումներուն առջեւ նարեկացիին ոճը աշխատանքին, նիւթական ճիգին հեքը ունի ու այդ հեքը կ'ըլլոյ շատ յատկանըշական կը ուռութիւն մը։ (Ուրիշներ ուղած են մարմաքան ճօճումներու անդրադարձ մը բնադրունիւ այդ չափը բացատրելու համար)։

Յետոյ պէտք է խորհիւ երբայական մտահագրութեան մէջ շատ յարգի գրա-

կան ուրիշ կոռուրեան մը (parallélisme) գւրակուականուրիւն ըսուած ձեին։

Մանօր. — (Եր սաղաամիկալ ներրուածներուն մէջ կայ մասնաւոր եղանակ մը որուն կը հանդիպին աշուղիներու, մասնաւորարար Քույակին մէջ։ Կրկնել վեցացոյ տունի մը վերջին տողը՝ ակող տունի մը վեայ։ Ասիկա յարձունք փոխադրելու հարտար ձեւ մըն է, որն ձայնական գեղեցիկ արյիւմներ կարելի է սամալ։ Նորերուն մէջ Միսայ Մեծարեց փորձած է եւ յաջորդած)։

70. ԶԱՅՆԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹԻՒՆՆԵՐ. Երածշտական շեշտ հասկացողութիւն մը, տեւելի ճիշգ ճաշտակ մը, Նարեկացին կ'առաջնորդէ իր ֆրազին բոլոր ծակուծուկերէն։ Ինչ որ ալ ընէ, անիկա չի կրնար ազտափիլ ձայներու թելագրած համաձայնութենէն։ Նոյն այդ պէտքին ծնունդ են բոլոր իր ածանցումները, բարդութիւնները, որոնց յանդգնութիւնը վար չի մեար յղացումներու, փախարերութիւններու համար գարծածուածէն։

Քերթուածներու մէջ բառեր, այսինքն ձայներ կը մտնեն որոնք իմաստին հետ չունեցած ազերսով մը նշանաւոր հնագողվրդական յօրինութիւնի այս եղանակները անոր տողերուն մէջ յանկարծ կը ցցուին ու մեր տշուղներուն երգերը և գոնձերը կը նետեն քանի մը դար աւելի հատ։

Չեի այս ամփոփ վերլուծումը նարեկացիին գործը կը դնէ նոր, անկապահելի փառքի մը լուսապսակին տակ։

10. Անիկա ձեւն է շատ միծ զրոյէտի մը որ զօրաւոր զգայութիւններ ունեցաւ, բայց որուն մտածող միեքնան անկարող եղաւ այդ զգայութիւնները իմացական ինքնատիպ զրութեան մը տանելու։

20. Անիկա ձեւն է շատ զօրաւոր արուեստագէտի մը որ ականջի բացառիկ զգայութիւններ ունեցաւ և տանց արտայատութեան համար չվարանեցաւ նետուիլ յանդգնութիւններու, բռնազրուիկ կերպերուն, թանձրացնող սխալներու մէջ։

30. Անիկա ձեւն է վերջապէս բանաստեղծի մը որ զգայնութեան և երեւակայութեան զօրաւոր ճնշումին տակ շինեցիր ֆրազը պակասաւոր, խինթ, բայց յարգ, բայց գիւտով և կայծակով թըրթըրոււն։

Դ.

ԶԳԱՅՈՒԹԻՒՆ

Տարրեր. —

- 1°. Երեսկայութիւն
- 2°. Միսթիքականութիւն
- 3°. Իրապաշտութիւն
- 4°. Ցեղային գիծեր
- 5°. Միջին գոր և ընդհանրականութիւն:

1°. ԵՐԵՍԿԱՅՈՒՅԹԻՒՆ: Բացարձակ (flamboyant) է անոր առաջին վերագիրը, որ հասարակաց է բոլոր ժամանակներուն: Անիկո իրերը չի կրնար ընդունիլ իրմէն նիրս, առանց անսոնց յօրինուածութիւնը եղծելու: Իր ձանաշումը կը փռէ անոնց վրայ: Յետոյ, գոհացում չունի: Իրերուն տուածը կը զարգացնէ, կը սոււրացնէ, տանելով զանոնք իրենց անդրագոյն կարելիսութեանց: Այս յատկութիւնը՝ անոնց շինել կուտայ դժոխքներ կամ արքայութիւններ: Նոյն ուժն է որ բարոյական բմբանումները նիւթեական զգոյնութիւններու կը վերածէ ու միտքն ու մեղքերը տեսանելի առարկաներու և էտկներու ձեռվ կը տեսնէ:

Նարեկացիին երեսկայութիւնը յոգնի չի գիտեր: Ընդհակառակը շատ կ'ախորժի ի դիմանալէ: Պայմանով որ ամբողջական պարագրելում չունենայ կատարելիք: Նման պարագաներու համար կը տկարանայ անիկու Բայց մասեր, հատուածներ, երանգներ գտնելու և գիզելու տիսատանքին համար անիկո սպառում չունի:

Նարեկին մէջ վիճակներու, ապրումներու, գուշակութիւններու էջեր կան, որոնք կը տպաւորեն իրենց այդ պղտիկ գիծերով կազմուած կցկուրը բայց պճըլտուն կողմերովը: Յետոյ այդ երեսկայութիւնը օգտակար եղած է մանաւանդ ձեր ստեղծումներուն: Անկէ կը մեկնին Նարեկացիին բացատրական բոլոր գիւտերը, պատկերները, փախարերութիւնները, ակնարկութիւնները և նմանութիւնները:

2°. ՄԻՍԹԻՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ: Խորքի ուսումնասիրութեան մէջ խօսուած է արգէն այս մասին: Հոս հարցը կը ներկայանայ իրեւ խառնուածքի մաս: Ու այդ լոյսով, մինք կը տեսնենք աւելի գործօն, գործնական նկարագիր մը քան հանդարտ,

երկնանայեցողութեան մէջ պշուցեալ մարդու մը պատկերը:

Նարեկացին մշտարարք ջիզեր և գերատուած երեսկայութիւն մը ունի: Իր գործին մէջ չենք հանդիպիր հոգերանական գրուագիր մը որ հատեանք ըլլար միսթիք ընկղմումին:

3°. ԻՐԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ: Հակառակ սարսափի գցայութեանց առատութեան, սատանաներու խուժումին, գիրքը կտրուած չէ իրականութեանէն: Այնքան ճիշդ է որ առարկայէն աւելի ձեն է որ կը ճշգէ գիրքիրուն ձականագիրը: Տանթէի բոլոր յացումները կը կապուին իրականութեան:

Նարեկացի անապատական խմարէն գուրկ գրագէտ մըն է: Անիկո չէ կլլուած երկինքին անդունանքէն: ինչպէս չէ խորտակուած մեղքին լիռնացող ճնշումէն:

Միւս կողմէն գործնական բարոյախօսութեան քիչ մը նեղ սկզբունքներ չեն խաթարեր իր ներքին մտահագութիւնները:

Ու կ'ունենանք գիրքը ուր խորքի այս հէնքերուն վրայ ձերն թելերը կը նիտուին ու կը ստեղծուի ոճը՝ որ հակառակ իր բոլոր թռիչներուն կը մնայ իրական:

Մանօք. — (Արուեսի Տեսուրինով մը չէ որ զրծածուած է նու բացարութիւնը: Նիւր, շշան, պարմանելու, զրոյին անձը, բոլորը կը միանան որպեսի զիրը կտրուի յականութեան ու երազի է մը դասնայ: Բայց ամենն այ կը յարրուին գրագէտին բէֆիիին, արուեսի լիրունուին: թռեւս երեւակայութեան ձեւելու:)

4°. ՑԵՂԱՅԻՆ ԳԻԾ: Այս իրապաշտութիւնը գիտակցուած, գրագէտի գուանութեամբ արմատաւոր երեսյթ մը չէ Նարեկացիին գործին մէջ: Դուք քիչ տարրեր պիտի գտնէք այդ հարիւրի մօս աշօթքներուն մէջ, որոնք ցեղ մը, անոր մէկ պահը, անոր զգայնութեան քանի մը միծ գիծերը սկսուած ըլլային:

Նարեկը իրը յացում քիչ բան ունի հայկական: Ու ասիկո մեղադրանք մըն է Նարեկացիին պէս գրագէտի մը գէմ, երբ անդին գիտենք թէ նոյն այդ զգացումը, այսինքն կրօնական զգացումը մեր մէջ երեսն կը բերէ գոնէ արտայատութեան նոր երեսներ: (Նարականները և քանի մը աղօթքներ օտար չեն ազգային գոյնին):

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱՏԻՈՆԱԿՈՄԻՏԵԻ ԹՂԹԱԿՑԻ ՀԵՏ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԵԱՆ ԻՐ ԶՈՐՐՈՐԴ ՈՒՂԵԿՈՐՈՒԹԻՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ

ՀԵՐ. — Վեհափառ Հայրապետ, թոյլ
տուէք Սավետական Հայաստանի ռատիո-
կոմիտէի անունից Զեզ մաղթել բարի վի-
րագարձ Մայր Հայրենիք և Ս. էջմիա-
ծին, Զեր երկար ճանապարհորդութեան
ընթացքին թէկ մենք հետեւցինք Զեր
գործունէութեան և այդ մասին հաղորդե-
ցինք մեր ռատիոյ ունկնդիրներին, սո-
կայն շատ հաճելի պիտի լինէք մեզ հա-
մար, եթէ բարի լինէիք Զեր կենդանի
խօսքով պատմել մեր ունկնդիրներին Զեր
ուղևորութեան և Զեր տպաւորութիւն-
ների մասին:

Զեր անոր գիրքին մէջ մեր ժողո-
վուրդը, եթէ ոչ ուղղակի, գոնէ կողմանկի
իրականնութեամբ մը Ազօթքի այդ ընդ-
հանրականութիւնը չէ պատճառը այս
տժգունութեան: Հառվմէտկան բարոյա-
խօսներու գրիչին առկ թափանցողները
երեան կրնան հանել ապրելու ու զգալու
եղանակներ: Յաւնական աստուածաբանու-
թիւնը թելեր ունի որոնք մինչև փիլի-
սոփաները կ'իջնեն:

Բացի բուռն, արագ գրգռումէն, որ
մեր ցեղին կարեւոր գիծերէն մէկն է, և
որ այդ ազօթքներուն մէջ ամենէն աւելի
յաճախուած պարպաւմի ձեւ մըն է, դըմ-
ուար է հանդիպիլ ուրիշ ատրբերու, մեր
նկարագիրը յատկանչազ երկպառակու-
թեան, անիշխանականութեան, ստարնու-
թեան, արհամարհաս ըմբռաստութեան, ի-
րերագիտութեան ու գտասկան մեղքերուն
որոնց քառութեանը համար հազարամ-
եակներ բաւ չեղան:

Նախօր. — Մեր գրականութիւնը ընդհան-
րապէս աղյատ է այս կարգի տուիթերով: Բայց
պատմիչներն զործն ի մեջուկ իրենց կր-
նանք բարեւանադ յանի մը եղանակացութիւններու:
5°. Միջին ԴԱՐ ԵԽ ԸՆԴՀԱՅԵՐԱԿԱՆԱՐ-
ՔԻՒՆ: Մեր Միջնադարը իրը բարոյական

Պատմիչն. — Մեր այս շորքորդ ուղե-
ւորութիւնը արտասահման տեհյ աւելի
քան երկու ամիս, այսինքն Հոկտեմբեր
7էն մինչև Դեկտեմբեր 17, չնաշուած այն
օրերը, որ անցաւցինք Մոսկուայի մէջ,
միկումնի և վերադարձի առթիւ: Սոյն
ճանապարհորդութեան ընթացքին օդային
գծով մենք կարեցինք աւելի քան 30,000
քիլոմէտր ճամբարյ, այցելելով Անդրիս,
Յորգանան, Եղիպատր և Հնդկաստան:

Բոլոր այս երկիրները մենք տարինք
կենարար ողջոյն և օրհնութիւն մեր
հաւատքի բազմադարեան կեդրոն Մայր

բարեխսանութիւն, իրը ճնշում (pression)
գործեալ հնթակայ չէ եղած լուրջ, վըճ-
ռական սեհուումներու:

Դուք պարապ անզը պիտի աշխատիք
նիւթի կապել այդ ծփուն զգացումները
որոնք աւելի շատ գիրքերէն կը փախչին
քան թէ մարդերէն կը ցրուին՝ գալ,
թափելու համար առածը անհամեմատ խո-
չարցնազ հայելիի մը ծացին:

Դասական գրագէտաները ճիշդ է որ չեն
ախսրժիր մասնաւորներէ, քիչ մը շատ
մատնազ ցուցումներէ: Բայց տառը փո-
խարէն ընդհանրական լորերու վրայ
իրենց հարուածները վճռական գործա-
գրութիւններ կ'ընեն: Այսպէս որ նարե-
կացիի գիտակցութիւնն գէպի ընդհանուր
մարդկութիւն ճառագայթում մը դարձ-
եալ անբռաւական է զործին մէջ, Մնաց որ
իր անձին գիրագրումը, զայն քանի քանի
անդամ յանձնարարելը, զայն մեղքերու
ապնաւուքին առկ ծակծելի ետքը, Աս-
տուծով լուսուու արքառոնքէն ետքը,
մարդկութ միջինին իրը միջնարդ ընծայե-
լու իր միամաւութիւնը հակառակէն փաստ
կը բերեն:

Յ. ՕԺԱԿԱՆ
(Մացեալի յաջորդին՝ 4)